

## ՕՍՄԱՆՑԻ ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՓՈՂՈՎԸ

o—o

Օսմանցի Ազատականներու համաժողովը, զոր կազմակերպած էին Տամատ-Մահմուտ-փաշայի երկու որդիները, իշխան Սապահէտին և իշխան Լութֆուլլահ, իր նիստերն սկսաւ ի Յաւրիլ փետրուար 4ի օրը :

Կազմակերպիչները հրաւել ուղղած էին վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան, հայ յեղափոխական Դաշնակցութեան ուկան «Դրօշակ» խմբագրութեան և «Հնչակ» թերթի խմբագրութեան, Այս վերջինը չէր պատասխանած, իսկ «Դրօշակ» խմբագրութիւնը և Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան կեղը վարչութիւնը խւրաքանչիւրների պատգամաւոր զրկած էր համաժողովին մասնակցելու համար :

Ֆրանսական կառավարութիւնը նախ արգիլեց համաժողովին գումարումը, բայց խումբ մը աղջեցիկ երեսփոխաններու և քաղաքական անձնաւորութեանց զիմումներուն վրայ՝ թուլ տուաւ որ ան աեղի ունենաց, մասնաւոր անհատի մը տան մէջ, և պայմանաւ որ անոր ատենալրութիւնը հրատարակուելէ տուաջ ֆըրանական կառավարութեան հալորդուի :

Հնչակեան և Դրօշակեան պատգամաւորները անհրաժեշտ համարեցան, համաժողովին մասնակցել առաջ, իրարու հետ համաձայնի իրենց բոնելիք ուղղած թեառն մասին, ունեցան նախնական խորհրդակցութիւններ որոնց մէջ սրոշեցին համաժողովին ամբողջ ընթացքին մէջ համախոնարար գործել, հնչակեան և գըրօշակեան պատգամաւորները այդ որոշման հաւատարիմ մնացին համաժողովին սկզբէն մինչեւ վերջը, և այսպէս Աղատական Օսմանցիները առան ոչ թէ երկու կուսակցութեանց ներկայացուցիչները, այլ վեց Հայեր՝ ներկայացուցիչ հայկական դատին :

Համաժողովին մասնակցելէ առաջ հնչակեան և գըրօշակեան պատգամաւորները նախապատրաստական տեսակցութիւններ ունեցան նաև երկու իշխաններուն և իսլամյիլ-բէմալ պէտքին:

Հետո, ու այն ատեն միայն իրենց վերջնական համաձայնութիւնը տուին համաժողովին պաշտօնապէտի մասնակցելու, երբ տեսան որ համաժողովին կազմակերպիչները ամբողջութեամբ կ'ընգունէին հայոց ծրագիրը, այսինքն 61րդ յօդուածին, ինչպէս եւ 1895 մայիս 14ի մեծօրանուամբին եւ անդիքական յաւելուածին գործադրութիւնը :

Համաժողովին մասնակցելու, հրաւերուած էին նաև մէկ քանի բարիզաբնակ Հայեր և ուրոնցմէ պ. պ. Զերազ և Բասմաջեան միայն պատասխանած էին այդ հրաւերին, Այս երկու պարսները համաժողովին մէջ յայտարարելով հանդերձ որ իրենք չէին պատկաներ ու էին յեղափոխական կուսակցութեան, յայտնեցին թէ կը յարեին այն յայտարարութեան զոր հնչակեան և գրօշակեան պատգամաւորները ներկայացուցին համաժողովին :

Աղատական Օսմանցիներէն ներկայ էին երեսունի չափ անձեր որոնց մէջ պէտք է յիշել «Մէշվէրէթ» ի խմբագրի Ահմէտ-Ռիզապէրի իր Հալիլ-Կանէմ և Ալպէր-Թիւա աշխատակիցներով, հօճա-Գատարի, «Օսմանլը» թերթին խմբագրի առքի Ալպէր, Թախուրի-պէյ, Միթհատ փաշաջի որդի Ալի-Յայտար պէյ, պ. պ. Սաթու, Միւզիլիրս-կիքիս և Ժորժ Տորիս Յոյները, «Ալպանիա» թերթի խմբագրապետ պ. Տերլիչ Հիմա Ալպանացին, «Քիւրտիսիման» թերթի խմբագրի Ապտիւրահման-պէյ Պէտրիսն Յիւրաը, եւն :

Համաժողովը ունեցաւ վեց նիստ որոնց առաջին երկու գումարուեցան պ. Լըֆէվա-Բոնթալիսի բնակաբանը և վերջինը չորսը Ապտիւրահման ու Լութֆուլլահ իշխաններուն տունը :

Համաժողովը իրեն նախագահ լընարեց Սապահէտին իշխանը, փոխ-նախագահ հայ պատգամաւորներէն պ. Սիսեանը և Յոյներէն պ. Սաթու, Գարտուղար առք. Ալպէրը, և յեղոյ երբ ան հրաժարեցաւ վիճարանութեան մը առթիւ, պ. Ժորժ Տորիսը :

Իմանալով որ համաժողովին լեզուն թրքերէն ըլլալ որոշուած էր, հնչակեան և գըրօշակեան պատգամաւորները տուաջուց պահանձած էին կազմակերպիչներէն որ ֆրանսիերէն գործածուեր իրեն համաժողովի պաշտօնական լեզուն բայց նկատելով որ օսմանցի անգամներէն շատերը ֆրանսիերէնին անանդեակ էին, համաձայնեցան որ երկու լեզուները գործա-

ծուելին հաւասարապէս այսինքն թէ իւրաքանչ չիւր ֆրանսերէն ատենաբանութիւնը թըքերէնի թարգմանուէր, եւ փոխադարձաբար :

Համաժողովին սկսելէն առաջ դրօշակեան եւ հնչակեան պատգամաւորները զարմանք եւ ցաւ յայտնած էին որ Մակեդոնական երկու քոմիթէներուն հրաւէր զրկուած չըլլար, եւ պահանջած էին որ այդ հրաւէրը ուղղուի անոնց . կազմակերպիչները առարկութիւն ըրին մակեդոնական հարցի գոյութեան դէմ, բայց հայ պատգամաւորներու պահանջի վրայ համաձայն նեցան հրաւէր զրկել «Դրօշակ»ի խմբագրութեան միջոցով, «Եւրոպական թուրքիոյ Պուլկարներու» . իրենց հրաւէրը անուատամիան մնաց : Համաժողովին սկսելէն անմիջապէս յետոյ հայ պատգամաւորները հրավարակաւ բողոքեցին Մակեդոնական ինդրոյն հանդէպ Օսմանցի աղատականներու բռնած դիրքին դէմ եւ ցաւ յայտնեցին որ Մակեդոնական քոմիթէներուն ներկայացուցիչներն ալ չէին գտնուեր . համաժողովին մէջ, այդ յայտարարութիւնը իրենց պահանջով ատենագրութեան մէջ արձանագրուեցաւ :

Մապահնետափին իշխանը կարգաց հետեւեալ որոշողութիւնները՝ առաջարկելով զանոնք համաժողովին անզաններուն քուէարկութեանը .

« 1. Ա. մէն համերաշխութիւն կը մերժենք օսմանիան ժողովուրդներուն եւ այն ուժի . մին միջնորդ որուն ներքեւ կ'ապրինք քանչ եւհինդ տարիներէ ի վեր, հարստահարութեան սեժիմ որ միակ ազրիւրնէ կայսրութեան մէջ զործուող չարազործութեանց որով բռվանց գակ մարդկութեան զայրոյթը կը գրգռեն .

» 2. Մէնք կը ձգտինք կայսրութեան այլեւ այլ ժողովուրդներուն եւ ցեղերուն միջնեւ հաստատել համաձայնութիւն մը որ պիտի ապահովէ ամենուն, առանց իրենց կատար վայելումը իրենց իրաւունքներուն որոնք կայսերական «համիթ» երով ճանչցուած եւ միջազգային զանագրերով նուիրագործուած են, իրենց միջոց պիտի հայթայիթէ անդամական վարչութեան մասնակցելու իրենց օրինաւոր բազմանքն ամբողջապէս զօնացնելու, զանոնք պիտի դէմէ հաւասար առաջարկեն առաջարկեալ առաջարկական անոնց տեսակէտով, անոնց պիտի ներշնչէ հաւատարմութեան եւ անձնութեան պարագաներուն մը պիտի ներկայացնէն համաժողովին : Դիւ առաջարկութեան մասնաւորապէս թէ Հայերը կը

» պահպանել իրենց միութիւնը :

» Յ. Զանակիր պիտի ըլլանք ամէն առթիւ օսմանեան բոլոր ժողովուրդներուն իղերը

» եւ բոլոր հայրենասէրներուն ճիզերը համաց խըմբել զէպ ի սա երրեակ նպատակը .

» Ա. պահպանում օսմանեան կայսրութեան ամայութեան միջոցով, վերաբարձրութեան, իրենց միջոցով մէջ՝ վերահաստատում

» կարգաւորութեան եւ խաղաղութեան, եւ

» Գ. Յարգանք պետութեան հիմնական օրէնքը

» ներուն, մասնաւորապէս 1876ին հաստատուած Սահմանադրութեան, որ անոնց ամեն կարեւոր մասն է եւ որ ամենէն ապահով եւ ամենէն թանկազին երաշխիքը կը

» ներկայացնէ ընդհանուր բարենորդողմանց, օսմանեան ժողովուրդներու քաղաքական աղատութեանց եւ իրաւանց յականութեան յականութեան :

» 4. Մէր հաստատ որոշողութիւնը կը հըսնական միջազգային զանագրերը յարգելու մասնաւորապէս Պերլինի դաշնագիրը, ու բուն տրամադրութիւնները, վերաբերմամբ թուրքիոյ ներքին կարգաւորութեան, պէտք է որ տարածուին պետութեան բոլոր նանդինութիւններուն մէջ :

» ԵՇՐԱԿԱԾՈՒԹԻՒՆ. — Ասոնք ըլլալով այն սկզբունքները որոնց վրայ հաստատուած է համաձայնութիւնը, կը կազմինք մշտական քոմիթէ մը որ պիտի զանայ այս մկրտունքը ներն իրականացնել, եւ պիտի ընէ հարկաւ ւոր գիմումները 1856ի Յարիզի զաշնագիրն ու 1878ի Պերլինի դաշնագիրն ստորագրող պետութեանց մօտ, անոնց բարոյական աշակցութիւնը եւ անոնց կողմէ բարեհացակամ գործողութիւնն մը ձեռք ձգելու համար, իրեն նպատակ ունենալով գործադրել Տաճկառ տանի ներքին կարգաւորութիւնը պայման նազրող միջազգային յանձնառութիւնները ինչպէս եւ այդ վերոյիշեալ զաշնագրերէն բղխող բոլոր միջազգային որոշմանագրերը, եւ զանոնք պատշաճեցնել պետութեան բունքի վելայիթներուն՝ առոնցմէ իւրաքանչիւն ըրին ամենէն օգտագործել եղանակով :

Հայ պատգամաւորները յայտարարեցին որ պիտի չքուէարկեն այդ որոշողութիւնները ու րոնց ինչ ինչ կէտերուն համաձայն չէին, եւ ծառաց ցին թէ իրենք զուգընթացյայտարարութիւն մը պիտի ներկայացնէն համաժողովին : Դիւ առաջարկութեան մասնաւորապէս թէ Հայերը կը

բազմային Տաճկաստանը դաշնակցական ուժ-  
ժիմէ մը առաջնորդուած տեսնել, մինչդեռ  
Աղատական Օսմանցիներու որոշողութիւնները  
կեղրոնական ձուլման, նոյնացման ուժիմի մը  
հաստատման կը ձգտէին . բռղոքեցին մանա-  
ւանդ որոշողութեանց կրդ յօդուածին գէմ որ  
կ'ըսէ թէ «Պերլինի դաշնագրին տրամադրու-  
թիւնները, Թուրքիոյ ներքին կարգաւորման  
վերաբնրմամբ պէտք է որ տարածուին կայս-  
րութեան բոլոր նահանգներուն» . պարզեցին  
թէ 61րդ յօդուածը չէր կրնար տարածուիլ  
կայսրութեան ուրիշ նահանգներուն վրայ,  
քանի որ ան խմբագրուած է միմիայն հայ-  
կական նահանգներու տեղական, ցեղային  
մասնաւոր պէտքերն աչքի առջեւ ունենալով .  
ըսին թէ Աղատական Օսմանցիները իրաւունք  
և նոյն իսկ պարագ ունէին ուրիշ նահանգնե-  
րու մէջ տեղական պէտքերուն համապատաս-  
խանող բարենորոգումներ մտցնել, բայց իրա-  
ւունք չունէին պետութեան բոլոր նահանգ-  
ներու վրայ տարածումը պահանջել այնպիսի  
բարենորոգմանց զոր Եւրոպան պաշտօնապէս  
միմիայն հայկական նահանգներուն համար ան-  
հըրաժեշտ է նկատած :

Հայ պատգամաւորները նկատեցին վերջա-  
պէս թէ իրենք չէին կրնար ընդունիլ որ  
1876ի Սահմանադրութիւնը համարուէր տմեւ-  
նէն ապահով եւ ամենէն թանկագին երաշխիւ-  
քը օսմանեան ժողովուրդներու քաղաքական  
աղատութեանց եւ իրաւանց՝ ընդգէմ կամա-  
յականութեան, քանի որ Հայերը իրերու բնա-  
կան բերմամբ եւ պատմական դէպեքերու դառն  
փորձերով ստիպուած են իրենց պահանջած եւ  
Եւրոպային պաշտօնապէս ձանչցուած մասնաւ-  
որ բարենորոգմանց միակ երաշխիքը միջազ-  
գային դաշնագրերուն մէջ տեսնել :

«Եղբակացութիւնը» որուն մէջ դրական  
մտքով որոշուած էր Եւրոպական միջամտու-  
թեան խնդիրը, բռւոն վէճ մը յարոյց աղա-  
տական օսմանցիներուն միջեւ . այդ որոշողու-  
թիւնը որ համախլ-Վէմալ պէյի եւ երկու իշ-  
խաններու ուղղութիւնը կը ցոլացնէ եւ Տաճ-  
կաստանի մէջ բարենորոգմանց զործագրութիւն  
համար Եւրոպայի դործակցութիւնը ան բա-  
ժեշտ կը նկատէ, սաստիկ բողոք մը բարձրա-  
ցուց Ահմէտ-Միզաի եւ իր կուսակեցներուն  
կողմէն, որոնք հակառակեցան Եւրոպայի դոր-  
ծոն միջամտութեանը հրաւէր կարգալու դա-  
զափարին եւ յայտարարեցին որ օսմանցիները

իրենց երկրին բարենորոգումն իրենց ձեռքո-  
վը պէտք է կատարեն, եւ Եւրոպային՝ ի հար-  
կին՝ պէտք է միայն բարոյական աջակցու-  
թիւն մը խնդրեն :

Հայ պատգամաւորները ջերմօրէն պաշտօ-  
նեցին «Եղբակացութեան» այդ կէաը, նկատե-  
լով որ Եւրոպական միջամտութեան անհրա-  
ժեշտութիւնն ընդունիլը փերկարարնորութիւն  
մըն էր Աղատական Օսմանցիներուն զործու-  
նէութեան մէջ, թէ այդ միջամտութեանէն ա-  
նոնք չեն կրնար խուսափիլ՝ ի նկատի ու-  
նենալով միջազգային պայմանները որոնց  
ենթարկուած է Թուրքիան Այդ որոշողութիւ-  
նը ընդունուեցաւ քուէից մեծամասնութեամբ :

Յետոյ համաժողովը ունկնդրեց հայ պատ-  
գամաւորներուն յայտարարութիւնը, որ հե-  
տեւեալն է .

«Հնչակեան եւ Դրօշակեան հայ քոմիթէ-  
» ներու պատգամաւորները կը յայտարարեն,  
» 1. թէ հայ քոմիթէները պատրաստ են ա-  
» զատական օսմանցիներուն հետ գործակցիլ՝  
» արդի ուժիմը կերպարանափոխելու նպատա-  
» կով ձեռնարկուած ամէն գործողութեան .  
» 2. թէ այդ ընդհանուր գործունէութեան  
» դուրս, հայ քոմիթէները պիտի չարունակեն  
» իրենց մասնաւոր անկախ գործունէութիւ-  
» նը, յայտնի ըլլալով որ այդ գործ անէու-  
» թիւնը ուղղուած է արդի ուժիմին զէմ եւ ոչ  
» թէ Թուրքիոյ միութեան եւ գործարանաւո-  
» րական գոյութեան դէմ .

» 2. թէ իրենց մասնաւոր գործունէութիւնը  
» ուրիշ նպատակ չունի արդէն բայց եթէ  
» անմիջական գործադրութիւնը ձեռք ձգել  
» Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածին, 1895  
» մայիս 11ի միհօրանատօմին եւ անոր յաւել-  
» լուածին, ինչպէս եւ այն բարենորոգմանց  
» որ յանուն հայ քոմիթէներու զիւանազիսա-  
» կան միջոցով վրանական կառավարութեան  
» յանձնուած յիշատակագրերուն մէջ յիշուած  
» են : »

Աղատական օսմանցիներէն ոչ ոք գիտողու-  
թիւն չ'ըրաւ այս յայտարարութեան մասին,  
միայն անոնցմէ ոմանք հարցուցին թէ ին-  
չու Հայերը ո եւ է ակնարկութիւն չին ըրած  
Սահմանագրութեան վերահասատատման հարցին  
եւ խնդրեցին որ հայ պատգամաւորները իրենց  
մտածումը պարզեն:

Հայ պատգամաւորները յայտարարեցին թէ  
հայկական նահանգներէն զուրս օսմանեան

ոլեառն բոլոր մասերուն բարենորոզման գործը շատ յարկելի գործ մը նկատելով հանդերձ, սահմանադրական կառավարութեան մը հաստատման խնդրով դրականապէս զբաղելու ոչ պարտք եւ ոչ իրաւունք ունին, որովհետեւ իրենք ներկայացուցիչ են կազմակերպութիւններու որոնք Հայկական նահանգներու համար եւրոպական գաշնազրերու որոշած բարենորոգումները իրագործելէ զատ ուրիշ նպատակ չեն ունեցած եւ չեն կրնար ունենալ, եւ թէ՝ իրբեւ հայկական զատին ներկայացուցիչ՝ իրենք չեն կրնար Եւրոպայէն պահանջել վերահաստատումը Սահմանադրութեան որ միջազգային գաշնազրերու վրայ չի հիմնուիր:

Այս յայտարարութենէն յետոյ հայ պատգամաւորները իրենց պաշտօնը աւարտած համարեցան եւ այլ եւս համաժողովին մէջ իրենց ներկայութիւնը անօգուտ նկատեցին:

Վերջին նիստի մը մէջ, որուն ներկայ չպետնուեցան հայ պատգամաւորները, Ազատական օսմանցիները քուէարկած են հետեւեալ որոշողութիւնը.

« Ներկայացուցիչները օսմաննեան պետութեան ժողովութեան որոնք մասնակաց ցեցան 1902 փետրուար 4ին ի Բարիլ բացուած համաժողովին, վերոյիշեալ յայտարարութեանց ծանօթանալէ յետոյ կը բողոքեն թուրքիոյ արդի սեժիմին դէմ.

» Յանձնառու կ'ըլլան միահամուռ աշխատիլ՝

» 1. Կերպարանափոխելու ներկայ կառավարական ուժիմը ազատութեան եւ արգարութեան ուժիմի մը, ինչ որ պիտի ապահովուէր Սահմանադրութեան վերահաստատմամբը.

» Յիշեցնելու Եւրոպական պետութիւններուն թէ իրենց պարտականութիւնը եւ մարդկութեան ընդհանուր շահը կը պահանջն որ իրենց եւ Յ. գրան միջեւ գոյութիւն ունեցող միջազգային պայմանագրերուն եւ որոշմանագրերուն պայմանները գործադրել աան այնպիսի եղանակով մը որ օսմաննեան պետութեան բոլոր մասերը անկից օգտուին:

Համաժողովին կազմակերպիչները Եւրոպական լրագիրներուն զրկած էին համառոտ առենագրութիւն մը որուն մէջ հայ պատգամաւորները նկատեցին ինչ ինչ անձգութիւններ: Այդ անձգութեանց ամենակարեւորը հե-

տեւեալ պարբերութեան մէջ կը կայանար.

« Հայերը յայտարարեցին թէ չէին կրնար յանձնառու ըլլալ իրենց ջանքերը միացնելու միւս օսմանցիներու ջանքերուն, իրականացնելու համար այս վերջիններու կողմէ յայտնուած բաղձանքը, արդի սեժիմը սահմանադրական սեժիմի մը կերպարանափոխելու մասին, զոր Հայերը կը նկատեն անժամանակ:

» Աւզդակ տալու համար հայ պատգամաւորներու այդ խնդրոյ մասին յայտնած կարծիքներուն այս անձից արտայայտումը, որ կրնար Հայոց համար վնասակար մեկնաբանութիւններու աեղի տալ, Եւրոպայի ինչպէս Տաճկաստանի մէջ, հայ պատգամաւորները համաժողովի նախագահին ուղղեցին հետեւեալ նաշմակը.

Ուղղել տալու համար հայ պատգամաւորներու այդ խնդրոյ մասին յայտնած կարծիքներուն այս անձից արտայայտումը, որ կրնար Հայոց համար վնասակար մեկնաբանութիւններու աեղի տալ, Եւրոպայի ինչպէս Տաճկաստանի մէջ, հայ պատգամաւորները համաժողովի նախագահին ուղղեցին հետեւեալ նաշմակը.

### Պարոն Նախագահ,

Ազատական օսմանցիներու համաժողովին տպագրուած համառոտ ատենազրութեան մէջ, խմբագրութեան թիւրիմացութեան մը հետեւանքով հայ քոմիթէներու պատգամաւորներուն սահմանադրական սեժիմի մը հաստատման մասին յայտնած կարծիքները իրենց ճշմարիտ մտածմանը համաձայն չեն արտայայտուած:

Վիճաբանութեանց այդ մասը պարունակող պարբերութիւնը պէտք էր որ սապէս ուղղուէր.

« Միւս կողմէ Հայերը յայտարարած ըլլալով հանդերձ թէ պատրաստ են գործակցիլ արդի սեժիմը կերպարանափոխելու նպատակով ձեռնարկուած ամէն գործողութեան, նկատել առին սակայն թէ իրբեւ պատգամաւորներ հայ քոմիթէներուն որոնք կազմուած են համաժողովին իրենց կողմէն ներկայացուած յայտարարութեան մէջ ճշգուած ծրագիրը գործադրելու նպատակով, իրենք իրաւասութիւն չունին պետութեան ընդհանուր բարենորոգմանց եղանակին վրայ որոշում մը յայնել, բայց թէ բնաւ հակառակ չեն առնամանագրական կերպունական սեժիմի մը հաստատումին որ պիտի յարգէր այն մասնաւոր ու տեղական բարենորոգումները զոր Պերլինի գաշնազիքն ու անկից բղխող միջազգային ու որոշմանագրերը նախատեսած են Հայերէ բնաւկուած եւ այդ զաշնագրեն ու որոշմանագրերը նահանգներուն համար: »

Այս նամակը հրատարակուեցաւ «Լ'Էօրօքէն» մէջ, ու համաժողովին նախագահը խոս-

տացած է երկրորդ մասամբ ժողովրել տալ ա-  
տենադրութիւնը այդ անձիշդ պարբերու-  
թեան տեղ գնելով վերոյիշեալ պարբերու-  
թիւնը :

Համագողակիր իր վերջին նիստին մէջ, որուն  
ներկայ դանուած են օպեանցի ազատականուե-  
րը, ընտրած է միայրեն թոմիթէ մը։ Հայ պատ-  
գամառուները յայտաբարած էին կանխագիտ-  
թէ չեն կրնար անգամակցիլ այդ քոմիթէին  
քանի որ իրենք կը պատկանէին արդէն կազ-  
մակերպուած ու որոշ ծրագիր ունեցող մար-  
միններու քայց առաջարկեցին որ այդ քոմի-  
թէն մշտական յաբաթերւթիւն հաստատէ-  
նայ քոմիթէններուն հետ և գործակցի անոնց  
այն բոլոր գործերուն մէջ ուր կարելի է  
իրենց գործակցիլ։ Այդ քոմիթէն կազմուե-  
ցաւ ուրեմն աղատական օսմանցիներէ միայն

Ասմանցի Աղասականներու Համաժողովին այս ամփափումը Խմբագրուեցաւ Հնչուկեան և Գրօշակեան պատգամառներու համաձայնութեամբ, որոնք որպէս իր կեանք ին ունի Հրատարակութ առյունութեամբ շնոր կեանք ին և Գրօշակ ին մէջ: «Գրօշակ»ին մէջ արդեւ երեցու ուսուաշայերենի թարգմանուած: Տրամբուած լլլարա վեր Հնչուկեան կուսակցութիւնը ներկայացնելու պ. պ. Յերանեանի և Ամբառեանի հետ այդ համաժողովին մէջ պատշաճ կը համարի ըլլնաշիտը մէջ Տրատարուի միեւնոյն բնադիրը, — յաջորդ յօդուածի մը վերապահ ելով այն խորհրդառնութիւնները դոր այս համաժողովով ինձի ներշնչեց:

Այս յօցուածին մէջ զսր կ. Զերազ իր թերթին մէջ  
նուիրած է այս համաժողովին, շփոթութիւն մը տեղի

ունեցած է, զոր կ'ուզեմ ուզգել : իր այդ նկարացութեանը մէջ, պ. Զերազ կը յիշէ միտք բանախօսութիւն մը, իրը, զոր հասարեց թրքերէն լեզուով, — հակառակ որ դրչակեան եւ Հնալիկեան պատօնահաւորները պահանջան էին որ համաժայլվին պաշտօնական լեզուն ֆրանչերէն ըլլայ : Այդ բանախօսութեան մէջ պ. Զերազ իրեն կը վերաբեր երկու զաղափար զոր ուրիշներն արտայալուցեցին : պ. Զերազ ըոզգրեց Յսմանցի ազատականներու ծրադրին ույն յօդուածին դէմ ուր կ'ըսուի թէ միջազգային դաշնագրերու (հետեւաբար եւ Պերլինի դաշնագրին) յօդուածները պիտի տարածուին Տաճկաստանու սուրբ Նահանգներուն, բացարեց թէ Պերլինի դաշնագրին երկու յօդուած ունի Ժիայն, ելրդ եւ 23րդ, որոնք կը վերաբերին Տաճկաստանին, եւ երկութքն ալ մասնաւոր տեղական պէտքերու համապատասխան գարման մը ըերեւլու նպատակ ունին, մին Հոյկիկան Նահանգներուն, միւսը Մակեդոնիոյ, եւ չեն կրնար կիրարիւիլ Տաճկաստանի ուրիշ Նահանգներու, ուր կացութերնը պայմանները տարրին են : Բայց պ. Զերազ կը կարձե ըստ ԸԼՄՏ Հետեւեալ խօսքերը : « Աւելի արդար պիտի ըլլայ չորսրդ որոշակութեանը երկու որչ մակրու բաժեկը, եւ համաժայլվին յայտագրին մէջ արձանագրել : » 1. Գարձադրութիւն այս բարենորդագմանց որոնք Լոյյաստանի եւ Մակեդոնիոյ համար որպաշտած են անոնց պատկանող գաղանգը բերուն եւ որոշմանադրուն մէջ, 2. Գետաւթեան միւս Նահանգներուն մէջ մտցնել արմատական բարեւորդութերը : Այս ատաջարկութեանը աւելի բնդույշնաւած եւ պատճառաբանուած ձեւով մը, եւ եի որ ներկայացուցի համաժայլվին, եւ ոչ թէ պ. Զերազը՝ եւ պ. Այժմէարիսիկ, չեմ գիտեր ինչ հրաշքով մը, համաձայն գլուխացաւ ինձի, եւ յայտարարեց թէ համախօն էր որ այդ ձեւով փոփախուի յայտագրին ույլ մասը, ինչ որ ընդունեցաւ մեծանուանութենէն : Պ. Զերազ, գարձեալ, իրեն կը վերաբեր հետեւեալ խօսքը : « Ախաւ մը գործուած պիտի ըլլայ եթէ ջանացուեր Ելրդ, յօդուածը տարածելի պետութեան ըրուր Նահանգներուն, եթէ երբեք մասդը ըստթիւն չկայ Լայոց խօստացուած բարենորդագմանց տեղ դնել ընդհանուր բարենորդութերը, հայկական խնդիր ջննելու թարսոն մատամարի : » Այս գաղափարը աւելի որշ եւ աւելի կորպի ձեւով մը, պ. Ախաւանչ էր որ արտայալուց :

